

ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐԸ
ԷՅՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԵԱՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՎ

Գրեց ԳԲ. ՄԱՍՈՒՐ ՖԱՐԻՆԻ

Կարճատեն հիւանդութենէ մը վերջ Յամբիմեան Ալ Աստիտ Լիախն Ալլահ խալիքան 1141 սեպտեմբեր 13ին, քառան մէկ տարեկան հասակին ոչքերը կը փակէր յաւստենապէս։ 11 տարի տիբապհաելէ հառքը, թողղով 16 զաւակներ, 11ը մանչ և 5ը աղջիկ։ Անոր մահով ու Յամբիմեան կայսրութիւնն որականապէս կը դադրէր զորութիւն ունենալէ և իշխանութիւնը կ'անցնէր Սուրբիոյ Նուրէտափն Խուլթանի եզիդականի ներկայացուցիչին, վեզիր Ալանէտափինի ձեռքը, որ այդպէսով կը հիմնէր կյուպեան Սուրբանութիւնը։

Այս փափախութեան մանրամասնութիւնները հետեւել կերպով կը պատմուին իսկ էլ Աթէկի պատմազրին կողմէ։ «Երբ Ալանէտափինի ոտքը ամրացաւ այս երկրին մէջ, երբ իրեն որեէ հակառակորդ յնաց, երբ Ալ Աստիտ խալիքայի հեղինակութիւնը խիստ տկարացաւ, մինչև այն աստիճան որ իր պարատը հպատակացաւ Սալահէտափինի և այս վերջնոյն օգնական Քարաքոչի հրամաններուն, այն ատին Նուրէտափին քրեց Սալահէտափինի հրապարակացին աղօթքներու մէջ զողրեցնել Ալ Աստիտի անունը և անոր տեղ յիշել Պաղտատի խալիքա։ Ալ Մոսթատի Պիլլոհի անունը։ Սալահէտափին ընդդիմացաւ, պատրուակ րանելով թէ այդ պարագային եզիպասոսի բնակիչները կրնան պատամբիւ իրեն գէմ, Ալիեաններուն Յամբիմեան հանգէտ ունեցած համակրութեան պատճառով։ Ինքն արդէն գժկամակութիւնն ցոյց կուտար, իրենց (Յամբիմեաններու) անունով եզած աղօթքը զադրեցնել տալու և կ'ուզէր պահել իրենց զերգաստանը Նուրէտափինի վախէն։ Որովհետեւ կը գախնար որ իթէ այս իշխանը եզիպասոս մանէք, թերեւս պաշտօնանկ ընէր զինքը։ ասոր համար կը փափաքէր որ Ալ Աստիտ մեար իրեն հետ, որպէսզի երբ Նուրէտափին յարձակէր, իրեն պաշտանութեան համար զործածէր խալիքային օգնութիւնը և եզիպատացիններուն ոյժը։ բայց իր պատճառաբանութիւնները

Հլառւեցաւ Աթագէկին (Նուրէտափին) կողմէ և այս վերջինը յամբառօրէն ստիպէց զինք Ալ Աստիտի անունով եղած աղօթքները դազրեցնել, այնպէս որ այլևս կարիրի չեղաղագը զիմազրել, որովհետեւ իրականութեան մէջ Սալահէտափին Նուրէտափինի ներկայացնեցին էր։ Եւ պատահեցաւ որ Ալ Աստիտ ծանրապէս հիւանդացաւ։ Երբ Ալանէտափին որոշում տուաւ ջնջել այս խալիքային անունով եղած աղօթքները, խորհուրդ հարցուց իր էմիրներուն։ Ահանց մէջէն սմանք հոււանեցան այս կարգագրութեան առաջարկաց մտահոգ Ալլալու եղիպատացիններէն, ուրիշներ թէեւ վախ յայտնեցին թէ ապատամբութիւնն մը կրնայ ծաղղիւ, բայց ընդունեցին որ Սալահէտափինի կը մնար համակերպիլ Նուրէտափինի հրամաններուն։

«Եղիպատոս եղած էր էլ Ամիր էլ Ալիմ անուն օտարական մը, որուն հանդիպած էր Մօզիլի մէջ։ Երբ այս անձը տեսաւ որ ամէն ոք սարսափած էր և ոչ ոք կը համարձակէր Ապատահաններու անունը յիշել աղօթքին մէջ, ըստ ան պիտի յիշեմո, և հաւեւարար Մուհարրէմի առաջին Աւրաբը (10 սեպտ. 1141) քարոզիչէն առաջ բեմ եղելով, աղօթքն Ալ Մօսթատիի համար (Պաղտատի Ապատահան խալիքա), Աչ ոք բողոքեց ասոր գէմ։ Յաջորդ Աւրաբը (14 սեպտ. 1141) Սալահէտափին հրամայից ֆութթի և Գանիրէլի քարոզիչներուն ու այնու Ալ Մօսթատիի անունով ընկն աղօթքը և անոնք ալ հապանգեցան։

Սուրբիոյ Սուրբթան Նուրէտափինի և իր գործակալ Եղիպատական վեզիրին տածած նպատակները Ալ Աստիտ խալիքային մահէն ալ առաջ շատ զաղանիք չէին, ըլլայ ժողովուրզին, ըլլայ պարտին։ 1168 թւին, Եղիպատացի սեւամբթները, որոնք խալիքայական պարտին մէջ կը ծառայէին և այդ պատճառով շատ հաւատարիմ էին Յամբիմեաններուն, զգալով խալիքայական գահուն գէմ սարքուած զաւերը, կը միանան և 50000 հոգինոց բանակ մը կազմելով Մուրթամին էլ Աթիւաթիմ անուն մէկու մը համանատարութեան տակ, կ'ապատամբին Սալահէտափինի գէմ և սոսկալի կուի մը կը մզեն Գանիրէլի քարոզիչներուն մէջ։ Սալահէտափին իր եղրօրը թուրան Շահի հետ գտնուած սուրբիական ահազին

բանակին և եղիպտական կանոնաւոր զինուորներու մէկ մասին օդնութեամբ արիւնալի կոխուներէ վերջ հազիւ կարող կ'ըլլայ ապստամբութիւնը զատիկ, հոհաննջի առիւպելով սեամորթներու բանակը, որ իր քաշուի Վերին Եգիպտոս Սափափ կողմէրէ:

Ալ Աստիտի Լիտին Ալլահ խալիֆան ինքն ալ զգացած էր զաւուն ակարութիւնը և այդ պատճառով է որ իր վերջին պահուն իր մահուսն անկողնին մօն իրանչելով Սալահէտտինը երթում ընել տուած էր որ իր մոհուանին յեայ իր զաւուներուն որեէ վեաս չհացցնէ և պէտք եղած խնամքը տանիք:

Սալահէտտին մասումը յորդելով իր երդումը ուղղակի խոշտանդիչ միջացներու չղիմեց փացացնելու համար խալիֆայական գերդաստանը, ասորներ միջոցներու դիմեց: Խախ կայսերական պալատէն 18000 բնակչութեան (սրոնց 10000ը արական և իգական սեռէ աղնուականներ) էին իսկ 8000ը Երկսեռ գերիներ) հասկցուց որ անաւճուռ անոնք բանտարկուած նկատման ինքոյնքնին և փախչելու փորձ չընեն, որպէսզի խիստ պատիժներու չննթարկուին: Քիչ ետք Ալ Աստիտի ընտանիքին բարոր տղաւականները և իրենց գերիները, թուով վեց հազար հոգի, զուրս հանել տայով այրերը զատ և կինները զատ պալատներու մէջ բանտարկել տուաւ: Ապս միացեալ 12 հազար հոգին, սրոնց մէջ այլ ըլլալով միայն Ալ Աստիտի վեց զաւակները կային, զորս խալիֆայական մէծ պալատէն հանելով, ուրիշ պալատներու մէջ փակեց և խոսիւ պատուիրեց անոնց որ կիններուն հետ որեէ չփում չունենան, որպէսզի նոր սերունդներ յառաջ չզան և մաթիժնեան գերդաստանը անճիտի: Այս խիստ կորցադրութիւնները սակայն չըցան արդիւի Ֆալաթիւնում չունենան համակիրներու ամրողջական միացումը, սրոնք միաձայն Արևմտաւան կայի քայլութեան կամքակիրները արդիւի Ֆալաթիւնուն համակիրներ համար եղած զզուշութիւններն ալ օգուտ մը չընեցան, որովհետեւ Ֆալաթիւններու կուսակիցները կրցան Ալ Համիտի պալատը, ծպտուած անգրանիկ որդին Տառտիք: Ալ Համիտ Պիլահ տիտղոսով: Անոական յարաբերութիւնները արդիւի եղած համար եղած զզուշութիւններն ալ օգուտ մը չընեցան, որովհետեւ Ֆալաթիւններու կուսակիցները կրցան Ալ Համիտի պալատը, ծպտուած անգրանիկ որդին Տառտիք: Ալ Համիտ պալատը ծպտուած անգրանիկ որդին Տառտիք:

Ղափակ խալիֆային տանիլ, որմէ ծնաւ Արևէյման Պատր էլ Տին, Ալ Համիտի յաջորդը: Իսկ Արևէյմանի ալ արգելարանը, անոր չափուհասութեան, նոյն կերպով ապահուականուէի մը մոցուցին, որմէ ծնաւ աւրիշ մանչ զուակ մը, որ արտասահման դրկուեցաւ յարիտեհական բանտէն:

Ալ Աստիտի մահէն տարի մը առաջ Ալահէտտինին գէմ երկրորդ ապստամբութիւն մը տեղի ունեցած էր Ֆաթիւննաններու կողմէ, սրոնք Վերին Եգիպտոս երթաւազ միացած էին հոն ապաստանող սեւամբթներու բանակին: Սալահէտտին դարձնալ իր կերպարը թուրան Շահը դրկած էր մէծ բանակով մը անոնց վրայ, որ բաւական զապելէ ետքը այդ ապստամբութիւնը, 1140ին վերադարձած էր Գանիրէ:

Ալ Աստիտի մահէն վերջ Ֆաթիւննականք, անոր արգելափակուած զաւակը խալիֆայութեան յաջորդ հօչակելով, կըրկին միացած էին սեւամբթներու բանակին և նույնույ մէջ երրորդ ապստամբութիւն մը հանած էին 1192ին, այս անդամ Սալահէտտինը տապալելու նպաստակով: Այն ժամանակ Ասոււնի կառավարիչն էր Գանզ էլ Տօլաթ անուն Ֆաթիւննան զօրավար մը, որ արտաքնապէս ինքպինքը Սալահէտտինի համակիր ցոյց տալով կրցած էր իր գիրքին վրայ մնայ: Երբ երրորդ ապստամբութիւնը տեղի ունեցաւ, Գանզ էլ Տօլաթ լուր տուաւ Գանիրէ որպէսզի օգնական ոյժ զրկուի զանոնք զապելու: Թուրան Շահ կրկին հասաւ բազմաթիւ բանակի մը զբարիսը անցած, բայց Գանզ այնքան յոզնեցուց զանոնք և զրազեցուց զանազան պատրուակներով որ սոսկալի ջարդ մը կերպան և քիչ թուով զինուորներ հազիւ կըրցան ինքզինքնին մայրաքաղաք նետեւ:

Այս յաղթութեան վրայ Ֆաթիւննականք յաջու առած, սկսան արագ կերպով կազմակերպութիւն և վերջապէս 1194ի վերջերը, իրենց միացնելով բոլոր նուպիացիները, նոյն ինքն Գանզ էլ Տօլաթի հրամանատարութեան տակ, սկսան քալիւ Գանիրէի վրայ, Ֆաթիւննան զահը վերահաստատելու համար: Ասիկա չորրորդ և ամէնէն մէծ ապստամբութիւնն էր և ապստամբներու բանակը կը բազկանար հարիւր հազար զինուորներէ: Սալահէտտին

զանոնք զսպելու համար այս անգամ իր ամող ոյժը մէջտեղ հանելով իր միւս եղբօրը էլ Մալիք էլ Աստիլի յանձնեց և Գանգ էլ Տօլաթի վրայ զրկեց։ Պատերազմը անռակի եղաւ, թէ մէկ և թէ միւս կողմէն անհաջող էլ գոհեր եղան և կոխը վերջացաւ Գանգ էլ Տօլաթի իյնալովը ու իր բանակին ցրուելով։

Հինգերորդ ապստամբութիւն մը տեղի ունեցաւ 1196ին Քէֆթի մէջ, որու վրայ զնաց էլ Մալիք էլ Աստիլ կրկին անգամ և դարձեալ յաղթեց։ Ասիկա վերջին միծ կոխը պիտի ըլլար։ Դեռ շատ տարիներ շարունակուեցան Փաթիմիեանականներու կոիւները, բայց դժբախտարար վճռական արդիւնք չտուին։

Անոնք ո՛չ միայն իրենց զէնքին ուժով կը ջանային մաթիմեան զանուն համար աշխատիւ, այն կը գիմէին Առորիոյ և այլ տեղերու իրենց կրօնակից ցեղերուն և օգնութիւն կ'ուզէին անոնցմէ։ Հռու երկար կ'ըլլար պատմել այս յարաբերութեանց մանրամասնութիւնները։ Բայց այսքանը հարկ տեսանք ներկայացնել չոյց տալու համար Եղիպտոսի իրական կացութիւնը էլուսպեան սուլթանութեան հաստատումն ատեն, որպէսզի կարելի ըլլայ աւելի լուրացատրել Եղիպտոսայիրու վիճակը։

Եղիպտոսի հանրային այս եռուգես կեանքին և տագնապներուն մէջ Եղիպտոսայիրուն մէջ ի՞նչ պատահած էր, որ յանկարծ հայածումի, ջարդի և աքսորի ևնթարկուեցան։ Մինչեւ հիմայ երկու պատճառ ցոյց կը տրուէր անոնց դժբախտութեանց։

Ա. — Էյուպեան Սուլթաններու հակառակութիւնը։

Բ. — Եղիպտոսացիներուն հակառակութիւնը։

* * *

Ա. — Եղիպտոսի Էյուպեան Սուլթանութեան հիմապիր Սալահէտտինը, որին բնական հակառակութիւն կը տածէր հանգէտ Հայոց՝ Եղիպտոսու գալէն առաջ և վերջը՝ Այզպիսի մատյանութիւն մը ունենալու համար Հայերը պէտք է որ զժգուհ թողուցած ըլլային զինքին որի մարդկան պատահած էր աւելի հաճելի ըլլալու համար նուրբախին։ Թորոսի մահէն վերջ 1168ին։ Սուլթանը կրկին օգնական ոյժ կուտայ Մլեհին որպէսզի երթայ և իր եղրօրը գա-

նուրէտափին Սուլթանին ամենահաւատաւարիմ զօրավարներէն էր և անոր ազգականը, Եղիպտոսասուրիական պատերազմէ մը վերջ, Նուրէտափին Յաթիմեան վերջին խալիֆային հաւանութեամբ, Սալահէտտինը Եղիպտոսու զրկած էր իր Վէզիրը, երկիրը խաղաղեցնելու ներքին և արտաքին թշնամիներէ։ Այդ միջոցին Հայք իշխանապետութիւն մը հաստատեցին Կիլիկիոյ մէջ։ և կ'զբաղէին Բիւզանդական զօրքերու զէմ կոռւելով կամ իրարու ձևքէ իշխանութիւն յափշտակելով։ Հայ իշխանները, մինչեւ այդ ժամանակիները Հայէպի սուլթանութեան հետ ոչ մէկ բախում և ոչ ալ թշնամական որեւէ ընթացք ունեցած էին, այլ ընդհակառակը խիստ բարեկամական կապերով կապուած էին, այնպէս որ իր 1136ին Բիւզանդական բանակը Կիլիկիա արշաւելով վերջ կը դնէ Հայոց իշխանութեան և Լեռն Ա. գերի կը տարուի Կ. Պոլիս ու բազմաթիւ Հայեր սուրբ կ'անցուին քրիստոնեայ կայսրին վինութիւններու կողմէ, Լեռնի Ստեփանէ և Մլեհ զաւակները հիւրընկարութիւն կը դանեն նուրէտինէն, որ զանոնք ամէն կերպով կը պաշտպանէ և վերջն ալ օգնելով անոնց կը զրկէ որպէսզի իրենց երկրին տէր զանան։ Լեռն Ա. ի զաւակներէն թորոս, իր երկու եղրայրներուն պանութեամբ կը յաջողի Կիլիկիան զանէը վերահաստատել։ Բայց Ստեփանէ և զրայըն ալ իր զրաւած քանի մը տեղերուն իշխան հաշոկելով ինքզինքը՝ կ'սկսի կոսուիլ իր թորոս եղրօրը հետ։ Մլեհ իր ձեռքին տակ գտնուած Հայէպական բանակով թորոսին կ'օգնէ կարգը վերահաստատելու։ Բայց արդէն իրենց զործողութիւններուն շատ ասպարէզ չի տրուիր և Ստեփանէ Մամիսարայի Յոյն տեղակալէն եռացած կաթսայի մէջ նետառելով կ'սպաննուի։ Այնուհետեւ Մլեհ իր ամրող օգնութիւնը կուտայ թորոսին և երկուքը միացած Կիլիկիան միծ մասով կը մաքրեն Յոյներէն։ Մլեհ զարձեալ կուգոյ իրեն բարեկամ նուրէտափին սուլթանին հետ ապրելու։ Մինչեւ այն առեն Մլեհ մահմետականութիւն ընդունած էր աւելի հաճելի ըլլալու համար նուրբախին։ Թորոսի մահէն վերջ 1168ին։ Սուլթանը կրկին օգնական ոյժ կուտայ Մլեհին որպէսզի երթայ և իր եղրօրը գա-

հին տիրանայ: Ան 1140 թուին ձեռք անցընկըզ իշխանութիւնը, բոլոր Տաճարական Ասպետները կ'արտաքսէ, սարսափելի ջարդ կուտայ խաչակիրներուն և կիվիկիան մաքրելով խոհեմ քաղաքականութեամբ մը նուրեկտափին սուլթանին բարեկամութիւնը ա'լ աւելի կ'ամրապնդէ: Ճիշգ այս տաենաներն էր որ նուրեկտափին զօրծակալ Սալահէտափին ալ Հայէպի Սուլթանին հրահանգներուն համաձայն նզիրտառուի թաթիմեաններու իշխանութեան վերջ կատար: Հայոց մահմետական իշխանին այդքան բարեկամական յարակերութեանց փախարէն, անկարելի էր որ Ալահէտափին հակառակութիւն սնուցանէր հայերուն գէմ: Այլ շատ հաւանական է որ խիստ սիրամըր զգացումներ կը տաճէր Հայոց մասին, որոնք այնքան էր պաշտպանուէին նուրեկտինի կողմէն: Եզիրտառու մէջ բնակող Հայերն ալ իր իշխանութեան գէմ զործած չէին մինչեւ այդ ժամանակ, և ինք վախ չէր կրնար ունենալ Պատր էլ կամալի վեցդիրական գերդաստանին վերակենդանացումէն: անոնք փնտացած էին այլնու: իսկ Վահրամ Պահլաւունիի փորձը շատ սուզի հստած էր թէ՛ Հայերուն և թէ՛ տեղացիներուն: Հետեւրար Սալահէտափին, որին վոտանգ չէր սպասեր Հայերէն, Ընդհակառակութիւն խիստ համակարական զգացումներով տագուած ըլլալով, աւելի պիտի պաշտպաներ Հայերը, որը հաւանաբար Յաթիմեաններու օրով իրենց ունեցած փառքէն աւելի լաւ փայլ մը ունենային, եթէ անխոնիմ արկածախնդրութիւններու մէջ չի մտնէին ինչպէս որ պիտի ահսնենք քիչ ետքը:

Բ. — Եզիրտացի ժողովուրզը թէ՛ Վահրամ Պահլաւունիի կամ իր նախորդ հաներուն վեզիրութեան ատեն բոնած հակիսամ ընթացքին համար Հայերուն հակասակ ըլլալու պատճառներ անէր, բայց անոնք հիմնական չէին: Ամէն անզամ որ հիմնական գէտին տեսած էին Հայերէն կրցած էին անմիջական պատճիւն տեսած տաւ, հայ վեզիրը կամ սպասնելով կամ փախցր ներ տալով, այնպէս որ հաշիւը շմաքրուած ներ գրիւ մը չէր մնացած: Միւս կողմէ, ինչպէս ըստինք, վերջին փաթիմեաններու օպէս ըստինք, վերջին փաթիմեաններու չէ որ պատճառ կառապեան իշխանութեան առաջին օրերէն իսկ սկսած հայկական սարսափելի հաւածանքին:

մացած, այնպէս որ Եզիրտացիներ այլեւ հայազգի վէզիրի մը իշխանութեան տակ կրկին հեծելու վախը չէին կրնար ունենաւ: Անկից զատ տեղացի ժողովուրզը նոր պայմաններու տակ կը զանուէր և կը փափաքէր Փաթիմեան իշխանութեան ըոլոր հաւատարիմ նկատուողներուն կամ անոնց երախտաւորեալներուն հետ բարեկամութիւն մշակել, իր արտաւորեալ պատիւը վերահաստատելու համար: Եզիրտացի ժողովուրզը մօտ երեք դար Շիի մահմետականութեան Փաթիմեան խալիֆաներու տակ ապրած ըլլալով, իրենք ալ Շիի եղած էին ամրողութեամբ եւ երբ Սիւնի մահմետական Սալահէտափինը կուզար Պազտատի Ալ Մօսթատի խալիֆային հպատակեցնելու Եզիրտացիները, այս վերջինները բնական է որ հմենուն գժգոհ մնային այդ կազզադրութիւններէն եւ ջանային ամէն միջոց զործածի իրենց զաւանանքը պաշտպանելու, զայն կործանել ուզողներու գէմ: Այդ ջանգերուն մէջ Եզիրտացիները կ'ըզդային թէ Հայերուն շատ պէտք պիտի ունենային, զամանգի այս վերջինները Փաթիմեան խալիֆան նորհներու շնորհները վայելած էին ու այս իսկ պատճառով պարտաւոր էին օգնելու անոնց վերահաստատումին: Եւ Հայերու օգնութեան պէտքը կը տեսնուէր գաւանափոխութեան ոսիպուած Եզիրտացիներէն: այս վերջինները շատ բընական է որ ամէն կերպով անոնց սիրտը պիտի չանէին եւ ոչ թէ զանոնք պիտի կողոպաէին եւ պիտի ջարգէին: Պարզ կը տեսնուի թէ ժողովրդային հակառակութիւնը եւ մոլուանդութիւնը չէ որ պատճառ կառապեան իշխանութեան առաջին օրերէն իսկ սկսած հայկական սարսափելի հաւածանքին:

* *

Զրելէ յետոյ մինչեւ ցարդ տիրող կարծիքները կյոււրեան Եզիրտահայերու կը բած զժրախտաւթեանց պատճառներու մասին, կը մնայ ինձ ցոյց տալ թէ նոյնինքն Հայեր եղած են բուն պատճառը այն ամէն փորձանքներուն, որոնց հնիթարկուեցան, բոլոր անհաւատես ընթացքով մը վըտանգելով իրենց կեանքն ու զոյքը, և թաղելով այնքան փառաւոր անցեալ մը եւ բոլորովին փակելով շատ փայլուն ապագայի մը զոները:

Ալ Աստիքան Ալահ Խալիֆային մահէն տարի մը վերջ, 1192ին, Նուպիոյ մէջ Ֆաթիմեանականները երրորդ անգամ ըլլալով մեծ ազգամարտթիւն մը կը հաւնէին և Գահիքէի վրայ քալելով կ'ուզէին Սալահէտիփնը տապալել և Ֆաթիմեան արքելափակուած Ալ Համբա Գիլլահ խալիֆան իր հօրը գահաւն վրայ հաստատել: Այս ազգամարտթիւնը կազմուած էր Ռւմարաթ անուն բանաստեղծի մը կողմէ, որ արտակարգ խորամանկութեամբ մը շարժէլով, ամէն կարելի կարգազրութիւնները ըրած էր նախ քան ազգամարտթիւն ծագուածը, ըլլալիք ջանքը արզիւասուոր ընկոււ համար: Նուպիոյ մէջ տեղացի ըրնիկները և սեամսորթները կազմակերպած և կարող զօրավարի մը հարամանաստարութեան տակ զրած էր: Ասուանի ֆաթիմեանական կառավարիչ Գանզ էլ Տօլաթի գաղտնի օգնութիւնն ապահոված էր, միւս կողմէ Սուրիփոյ մէջ զանուող Շիխական իշխան Մինանի զրած էր և օգնութիւն ուղած, իսկ Սալահէտիփնի մօտենալով և տնոր ամենավաստանելի խորհրդականնը ձեւանալով կրցած էր զայն Եկմէնը զրաւելու համոզիլ և այդ կերպով հեռացնել զայն Եզիդատոսէն բանակին մէկ մասին հետ: Գահիքէի մէջ ալ թաքուն կերպով ամէն կազմակերպութիւն լիովին զործազրած էր որպէսզի երր Նուպիոյ ազգամարտ բանակը զար, ներսէն ալ անմիջապէս միանային անոնց և զարձը զիւրանար: Այս ամէն պատրաստութիւններով հանդերձ, իշուպի հան ոյժերը կրցան կասկանել նուպիական հսաննքը, իսկ Գահիքէի մէջ միհենոյն ժամանակ տեղի ունենալիք ազգամարտթիւնը յայտնուեցաւ և զաւագիրներու պարտգույնները խոչըւեցան:

Ազգամարտթիւն զապումէն յետոյ Գահիքէին կառավարական տեղեկազիր մը կը զրկուի նուրէտաին սուլթանին, ուրիէ կը տեսնուի որ Հայեր բերած են իրենց զործօն աշակցութիւնը և միացած ազգամարտներու, և ասիկո եզած է պատճառ որ Հայք ենթարկուին կողոպուտի, ջարդի, աքսորի և վերջապէս փճացումի:

Ապու Շամաթ պատմազիրը մէջ կը բերէ այդ համբաւաւոր տեղեկազիրին պաշտօնական պարունակութիւնը հետեւալ կերպով. «Իպն Ապու Գայ ըստւ, Ալ Ֆա-

տիլ Գատիփն Նուրէտաինի նամակ մը զրեց, որով կը բացատրէր խաչուած գաւաճանն ներուն խնդիրը: Կ'ըսէր ան իր զիրին մէջ թէ անոնք ընտրած էին խալիֆան մը և վէզիր մը, բայց համաձայն չէին անոնց վրայ: Այսնք կ'ուզէին զահ բարձրացնել տարիքոտ անձ մը, Ալ Աստիքան հօրեզրուրորդին, իսկ ուրիշներ կ'ուզէին Ալ Աստիքանի զաւակներն մին, որ փոքր տղայ մըն էր: Այս վերջինները նոյն իսկ բաժնուած էին իր երկու զաւակներուն միջն: Միւս կողմէն Իպն թուզզիրի զաւակները և Շամազիրի ընտանիքը (երկու նախկին վէզիրներ) կը վիճէին վէզիրութիւնը իրենց ընտանիքին վերապահելու, չբաւականալով խառնուիլ խալիֆային ընտրութեան մէջ: Այս ամէնը տեղի կ'ունենար երբ Մէմուքը (Սալահէտիփն) բանակին գլուխը անցած կը քալէր Քէրէքի և Շօպաքի վրայ: Անոնք թղթակցեցան և բացատրեցին իրարու որ Սալահէտիփնի բացականացած ժամանակ, առիթը նպաստաւոր էր, թէ երբ քրանք թագաւորը զար հասնէր մինչեւ Սատր կամ Ալլաթ, պիտի տիսնուէր ազգամարտիլը պալատին բնակվներուն, բանակին պիտերուն, սեամսորթներու գունդերուն, բոլոր Հայերուն և Խամոյիլեաններու խմբակին, որոնք պիտի ճզմէին միը մարզիկն ու կողմնակիցները Գահիքէի մէջ: Երբ Շուրճին (գաւազիրներէն մին) եկաւ, զրեցին քրանք թագաւորին որ զինուորները (կառավարական) հեռու էին, ցրուած իրենց բանակատանդիներու մէջ, թէ հունձքի եղանակը մօտ էր և թէ Գահիքէի մէջ անոնցմէ (զինուորներէն) միայն մաս մը կը մնային... զրեցին Մինանի, Հայէլներու պիտին, յայտնելով թէ իրենց զաւանանքը մէկ էր, թէ նոյն վարդապետութիւնը ունէին, թէ իրենց մէջ տարակարծութիւն կար միայն այնպիսի կէտերու շուրջ, որոնք ոչ կինային հերձուած ստեղծել և ոչ ալ արզիկ զիրենք օգնութեան հասնելէ: Անէ (Մինանէն) կը խնդրէին մէկը որ Մէմուքը (Սալահէտիփն) ոչնչացնէր մատնութեամբ կամ մութին մէջ թակարգներ լարելով կամ խոչընդուներ հանելով... Խամայիլեաններու խումբը ցրուեցաւ և աքսորուեցաւ և որոշուեցաւ որ բանակին պիտերը, պարտին մարզիկը և սեամսորթները փոխազրուին Սալիքի խորերը: Գա-

լով պարագին բնակիչներուն (Յաթիմեան ընտանիքին անդամներուն) հոկողութեան տակ պիտի առնուին մինչև որ իրենց մասին բանուելիք ընթացքը որոշուիր:

Այս պաշտօնագրին համաձայն ազըստամբական շարժումներուն վաւերականութիւնը կարելի չէ կատածի տակ ձգել, վասնզի անոր ստուգութիւնը ապացուցանելու համար կանխուցինք ըսել վաստերով թէ ոչ ինքնակալին և ոչ ալ եղիպատցիներու կողմէ հականայ զգացաւմ մը գոյութիւն կրնար ունենալ էցուազեան իշխանութեան սկիզբը։ Միւս կողմէ եթէ Ալ ֆատիլ Գատարին հայտահաց մէկը ըլլալով, ստայօգ տեղեկագրութիւն մը ըրած ըլլար, կիլիկիոյ Հայ խալամ իշխանացաւ Միհեմ պաշտպան հայասէր Նուրքատան Սուլթանը, որուն ուղղուած էր տեղեկագրիը։ Քընական էր թէ խնդիրը ստուգելով, Հայերը հաւածողներուն պատիմը պիտի տար, ինչ որ սակայն չի յէցուիր պատմագիրներու կողմէ, այլ կը տեսնենք որ Հայերը փճացման և ջարգի կ'ենթարկեալին, իրենց վանքերը և կալուտները կը զրաւուին, ու հարստութիւնը կը կողոպտուի մողագորդին կողմէ, հրաման մը, որ թէպէտ տեղեկագրին վերջաւորութիւն մէջ չի յէցուիր, բայց կ'երեկի թէ Սուլահէտարինի եղիպատու վերադառնալին ետքը, դաւաճաններու հանդէպ եզած նոր կարգագրութիւններու առեն տրուած է։

Գալով Յաթիմեանականներու, իրենց խալիքային մասին ունեցած տարակարձութիւններու վրայ տեղեկագրին մէջ զըստումնին, բոլորովին սխալ է, վասնզի ուրիշ պատմագրիներ յատակ կը զրին որ, միաձայնութեամբ և օրինական համեստութեամբ Ալ Ատափարի յաջորդ հաշակուած է իր անդրանիկ որդին Տառեթ՝ Ալ Համիտ Պիլլան տիտղոսով։

Ա.Գ.ԲԻՒԹԵՆԵՐ. — Իսկ էլ Արևիր՝ Թառարիս։ Ապու Շամար՝ Քիրապ կը Ռօսարիյն։ Իսկ Հայ Կիլիկիան դիսթերու համար՝ Հայոց պատմութիւնները։

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Kévork Aslan, Études Historiques sur le Peuple Arménien. Nouvelle Édition Illustrée par les soins de Frédéric Macler, avec 16 planches hors texte. Paris, Libr. Orient. Paul Geuthner, 1928. Մեծ ութուծալ 339 էրես։

Գէորգ Առան օսմանեան պետութեան այն հայ պաշտօնեաններէն էր, որք իրենց պաշտօնեական աշխատութենէ զուրս տրամադրիի ժամկերը կը նույիրէին լուրջ ուսումնակարութեանց։ Ասկէ քսան տարի յառաջ Գէորգ Առան հրատարակեց Փռանսերէն սիրուն հատոր մը, լաւ աշխատուած հատոր մը, նույիրուած Հոյոց պատմութեան զմուար հանդրուաններուն, որ արժանացաւ նըւպացի պատմագէտներու զնահատանցին։ Ասւասիկ Գէորգ Առանի այդ զորնն է որ Փռանսացի հայոգէտ Ֆրեներիկ Մակլէր նոր տպագրութեամբ հրատարակած է, չքեզ հրատարակութիւնը մը իրօք, զոր կը պարափնք Վասիլ։ Պօղոս փառ նույիրի սուստուծեանութեան։ Նորին վասմութիւնը ինքն ալ զնահատող մըն է Գէորգ Առանի մտաւորական արժեքին և նկարագիրին, որուն հետ խնամական կապ ալ հաստատեց։

Հեղինեակի յառաջաբանէն ետքը զործը բաժնուած է վեց գլուխներու։

Գ. Ա. — Հայ ժողովուրդին սկիզբը։

Գ. Բ. — Հայ թագաւորութիւնը մինչև Արշակունեաց գահակալութիւնը, Ն.Ք. 190-Յ.Ք., 193.

Գ. Գ. — Հայաստանի Արշակունիները, 193-297.

Գ. Դ. — Քրիստոնեայ Արշակունիք. թագաւորութեան անկումը, 297-428.

Գ. Ե. — Հոյոցատան Բիւզանդացւոց, Սասանեանց և Արաբներու զերիչնանութեան ներքն, 428-860.

Գ. Զ. — Բագրատունիք և Արձրունիք, 840-1050։

Ինչպէս որ կը տեսնուի նիւթերու այս պատմումէն, Գ. Առանի նպատակը եղած է